

# ՀՐԵՇՏԱԿՆ ՀԱՅՈՅ

Ա.

Ուր կերթաս պանդուստ:—Տիխուր ու տըրտում  
Այդ անհուն աւերցն ես մէջ թափառում.  
Պահ մը հառաչես, կուկենաս պահ մ' այլ,  
Ճակատ վայրահակ յոզնած թըւի քայլ:  
Ետին թէ դառնաս, թէ յառաջ զրնաս,  
Սամէն տեղ սրգով սեւած կուտեսնաս,  
Նրաուկ մը խորէն ազդէ քեզ սոսկում . . .  
Ե՞ն, թէ դու յաւէտ բզցաւս ես սիրում?  
Տար մէջ այդ աւերց ըզբայլարդ մոլոր.  
Բայց ինչ ափ զբանաս . . . Ա՞ր սուր բրունաւոր  
Ձենաս հոն դիզել աւեր ընդ աւեր . . .  
Ե՞նչ կարծես լրսել այս մահու տեղեր  
Ուր միայն բուին շայլեր կլորնչեն.  
Այն, թէ լալեաց գաւառիս միջէն  
Աւգէր քոյդ քրնար թրոցընել մի երգ,  
Մի կարծեր, պանդուստ, թէ քոյին յեղերք  
Սոխակն ու սարեկ պատասխան մի տան,  
Կամ բըլուրն ու դաշտ լրսեն ու խայտան: —  
Դարձիր, ո՞ն դարձիր, մի ճըշշեր ըզծոց.  
Գիտես զայդ երկիր . . . — Երկիր և ՀԱՅՈՅ: —

Բ.

Բայց ինք ոչ դառնայ . . . զիստէ զիսր ճամբան.  
Կարծես թէ յերկնից հնազանդի հրաման: —  
Սիրո իւր կըթընդայ երբ կոխէ զփոշին,  
Որ մերթ հոյակապ քաղաքք կանգնէին,  
Չորս դին ցիրուցան տաճարք եւ պալատ,  
Եւ եկեղեցիք դարձեալ անապատ.  
Պարիսալք որ զկայծակըն ծաղը առնեին,  
Արդ փրուուած խոնարն դարձել հարթ գետին.  
Հոն ուր բնակէին արքայք թագուհիք,  
Գայլն է զըրեր բոյն եւ աղուէս խրշտիք.  
Արձանք որ քաշաց կանգնեալ անունով  
Թաւալեալ, հոն իժ սուզայ սուլելով:  
Հոն այն դիւցազանց կործանեալ շիրիմք,  
Յորոց փառս եւ գործ մեծցան հայրենիք.  
Եւ արդ սրբազան սոսկերք ցիրուցան,  
Վահն, խեղճ Հայք եւ ոչ ունին զերեզման . . .  
Զըրկայ ձեռք զրթած որ ժողվէ զնոսին,  
Խիքուն հանգրատեան դարձունէ շիրմին.  
Զըկայ հայրասէր սիրտ մը եռանդուն  
Որ զըրկէ զանոնք տանի շըրթներուն,  
Պազնէ զոկ զրկայս այն պերճ Անցելոյն,  
Որ կայ զերդ տապալ բուրգ մ' իխարբախոյն:

## Գ.

Խակ ինքը նրսուաւ . . . : Արցունքուտ աչեր  
Ընկան իփրոռուած սրգաժանզ զէնքեր.  
Երկինք նայեցաւ, հառաչ մ' ետ հրավառ,  
Ցուսահատ սրբտին կարծես էր պատառ.  
Թընդաց օդն, ու հով շունչն իյետ քաշեց,  
Երասիս ուռեցաւ, զընդըներ զըլեց.  
Դրդրդին հովիտք, ոսկերք արթընցան,  
Կարծեն թէ ըզփնդ լրսեն յարութեան . . .

Գոռան արձագանգք լերանց եւ ձորոց.  
,, Լըոնք, լըսեցնք, Հմենքն է ՀՈՅՈՅ“:

Առաւ ըզքընար եւ կուզէր զարնել,  
Երկնուսոյց մատունք թրւին կարկամել.  
Զեռք որ են սովրած խընդից յալւուս,  
Ի՞նչպէս շարժին յողը խառնեալ յարտասուս.  
Ի՞նչպէս խընդութեան զարնեն մի դաշնակ  
Հոն՝ ուր տան ըզգանզ շիրիմք՝ աւերակ.  
Ի՞նչպէս ըզյուսոյ աւետիս հրնչել  
Ուր յոյսն ըզմերջին բարեւն է արլել . . . :

Եւ ընկաւ քընարն իծոց Հրեշտակին,  
Կարծես ձայնն անուշ հատեր իկըրծին:

Այսպէս եւ թրոչուն ոյր կըտքեր է շունչ,  
Վերջին մ' իծոցէն արձակէ շըշունջ.  
Կրծալլէ զթեւիկ, բըբեր կըփակուին,  
Գլուխն իվայր ծըռի, զըլորի յովտին:

Բայց մահաղիտակ պանդըխտին ճակատ,  
Ահա կուվասի յանկարծ քան զնըքատ.  
Սեւ սեւ աչքերէն բոցեր կարձակին,  
Կանզնի զինչ բըլուր հասակ Հրեշտակին,  
Խակընպիշ Մասեաց հալոր սարերուն,  
Կարծես հին զԱղեղ խընդրէ իյամպուն,  
Որով հաշտութիւն Աստուած խոստացել . . .  
Եւ զԱղեղ լարողն էր ինք Դաբրիէլ:

Եւ բարբառ հրնչէր լերանց եւ ձորոց.  
,, Լըոնք, լըսեցնք, Հմենքն է ՀՈՅՈՅ“:

## Գ.

,, Աստուած իմ, գոչեց, նայեցաւ յերկին,  
Լըսէ զձայն պանդուխտ Հրեշտակապետին,  
Որ թողած զեթեր, թողած զիմս երամ,  
Եւ իջեալ յերկին զբախտն Հայոց ողբամ.  
Իջայ, որ զիմ լաց չըտեսնայ երկին,  
Եւ մի ովսաննայք յիմ հառաչ կըտքին:  
Ահա երջանիկն այն երբեմն երկիր. —  
Դըլսոյն իւր պրսակ թափեալ մահակիր . . .  
Երբ ըզնոր Բաբել տապաստ իգետին.  
Ո՞չ եւս արթըննայ իձայն իմ թեւին:

Զի, Տէր, զաջ զըթոյդ իրմէն յետ առած՝  
Զախով թօթափես հարուած ինարուած.  
Որչափ ունէր փառս՝ այնչափ արդ նախատ,  
Եւ խուզ խաւար սեւցեր է ճակատ:

Բայց դու զշայաստան զըգուէիր իսէր,  
Զնա իւր հայրենիս Հրեշտակդ էր կարծեր,  
Մինչ զթղին եղեր նախանձորդ երկնից.  
Խնչ ուրախ էի ես այն օրերից  
Ուր զիս հայրական զըթովկ ընտրելով  
Հրամեցիր սիրեմ ու հըսկեմ զանով.  
Խնչպէս բարձր էր զլուխս իմէջ հրեշտակաց,  
Խնչպէս կորակոր արդ հեծեմ, Աստուած . . .  
Խնչու արդ յաւեր առնես զշայաստան,  
Վասն այն զի դըրախտ էր նախ փափկութեան.  
Եւ որ նախ եղեւ յօրինել ըզքո լրյս՝  
Թաւալիս այսպէս իմութ մահասոյզ:  
Խնչու յանդընդոց ընկրդմել յատակ  
Զայն որ բարձրացան այնչափ ձեռքիդ տակ:

Ա՞ն, բայց դըժընդակ յաղէտս Հայաստան  
Երբէք չըմոռնայ ըզփառսն յաւիտեան.  
Անցեալ իւր շրբեղ պատէ զիւր զըլուխ՝  
Խնչպէս ամքոռուան ամպ կայծակնաբուխ.  
Եւ ես յապազան հայիմ յուսահատ,  
Եւ ցաւոց ամի նետ սիրոյս հըրատ:

## Ե.

„Ա՞վ, ով ցամքեցնէ զաշաց աղի ջուր.  
Ցերք զաղեղ Հայկայ տեսնամ ես փըշուր . . .  
Ամէն տեղ աւերք մեծութեան, փառաց,  
Ամէն տեղ ըստուերք մահու զագաղաց.  
Եւ ես զերդ մարմար արձան մի սպիտակ  
Որ ժողվէ թեւերն ու զլուխ վայրահակ՝  
Դիւցազանց շիրմաց հըսկելով իլաց,  
Լամ եւ ես վերայ մեռեալ կենդանեաց . . .  
Լամ եւ մեռեց՝ ոյց փառք մոռցրւեր,  
Եւ անուանք նոցա թաղեալ են յաւեր . . . :

Սակայն բարութիւնդ որ չունի սահման,  
Պիսի շրափոքէ եւ զիսկզան Հայաստան . . .  
Երբ տեսնեմ ձեռքիդ կայծակներ մարած,  
Նայիս ու ժրապախ զըթութեամբ, Աստուած:  
Նայէ այս կործան տանց ու պայտանց,  
Եւ զի զըթած ես՝ Եերէ՛ գէթ հիմանց . . .  
Զըհասնիր քեզ սուզ սուըր եկեղեցեաց,  
Զես տեսնար ըզթաչ զետին ջախչախած.  
Ա՞ն, թէ զնախատինս տեսնես քո այսքան?  
Պէտք է, Տէր, յիշես ըզնին Գողգոթան: —  
Յիշէ, Տէր, յիշէ զի զփառացն օրեր  
Հայն իմիշտ եւ ցաւս նաչիդ է նուիրեր . . .

Եւ թէ ցարդ մոռցար՝ բայց տես զեռ երկիր  
Չըշորցաւ զանգեալ յարենէ կարմիր.  
Դա մարտիրոսաց բիւրաւնը արիւն,  
Որ քեզ բողոքեն խընդրեն „Գըթութիւն“:  
Բայց թէ պիտի զո՞ն մ' ալ ցաւման քոյին,  
Աստուած, թողութիւն տուր այս խնդան Ազգին.  
Ֆիմ զըլուկս թափէ զահաւոր կայծակս . . .“ —  
Ասաց ու ընկաւ իծունեկ յաւերակս: —  
Եւ ահա Մասեաց իզլուկս նիածան,  
Եւ Տէր երեւցաւ ինուր փայլական.  
Նայեցաւ իժպիտ առ Հրեշտակն Հայոց,  
Եւ գոչեց Աստուած իմիջոյ ամպոց.  
„Փըրսէն, ԳԱՐԵՆԱԼ ԿՇՔՐԻՆԵՄ ԸԶԱՅՑ“:  
Խակ Հրեշտակն Հայոց երբոր լլսեց զայս,  
Սիրտ զլւարթ տրոփեց, ըզլայն բացաւ թեւ,  
Սլացաւ իՄասիս, ապ՝ յերկինս թեթեւ: —

## 9.

Քընարն այն ատեն պըրծաւ իձեռաց,  
Եւ զլորեալ յերկիր՝ տըրտմազին նեծեաց: —  
Անշարժ յահուղող ըզիետ Հրեշտակին  
Աշքերս մինչ յաթոռն Աստուծոյ ելին.  
Շըլացան յայն լոյս բիբք իմ բոցակիզ,  
Հրեշտակն, եւ տեսիլ լինէին անտես:  
Բայց բոց էր ճակատս եւ բոց ինոզիս,  
Եթը ըզմորենին անծախ վառէր զիս.  
Բոց՝ որ սըրբեալ սիրտ յունայն ըզգածմանց,  
Էզուրք բորբոքէ անդ սէր Հայրենեաց:  
Ցիշեցի յայնժամ որ եւ ես պանդուխտ  
Երկար ատենէ բոլոր սիրտս եւ ուխտ  
Նըւիրել էի լիմ քաղցը Հայաստան.  
Եւ իբրու զըտեալ զանձ փառս յաղթութեան,  
Գետնամած պազի վեր առի զքընար,  
Եւ խուրբ աւիւն թըրթուեցուցի լար.  
Սիրտ իմ բարձրացաւ, եւ յերկինս իվեր  
Թուրցի եռանդուն ովաննայս առ Տէր: —

## 10.

Երկար դեռ եկի ման աւերց միջում՝  
Չոր կանցենցի՝ օր մ' Աստուծոյ խոստում.  
Քաջաց ու սըրբոց ոսկերաց վրբայ  
Հաւատարմութիւն ցըման երդուընցայ:  
Այս, աշխարհի քարոզեմ համբուն  
Ըզքաջ Հայոց վէսս վեն գործովք զեղուն.  
Սովորին ակն ածել յաղետից մերոց,  
Եւ թափեն արցունք մը իսուշ ՀՅՅՈՅ: